

զսովեալ անձինս զոր տէր Աստուած յերկար
առնէ զպետութիւն նորա ամէն:

Արդ որք աւկտիք ի սմանէ քահանայք
եւ ժողովուրդք յիշեսջիկ ի սըրընթաց եւ ի
մաքրամատուց աղաւթս ձեր զբարեմիտ
այսն զնոսրով Շահն եւ զայլ ամենայն հա-
մացեղս իւր, զվերագրեալոն եւ Քրիստոս
յոյսն ամենեցուն . . . յիշողացդ եւ յիշե-
լոցս ողորմեսցի առ հասարակ եւ նմա փառք
յաւետեանս ամէն:

Յ քիրացեան



ՄԻՔԱՅԵԼԻ ՍՈՍՐԻՈՅ ԲՆԴՀԾՈՆՈՒԻՐ ՊԵՏՄՈՒ-
ԹԵՐՆ ՀԵՅԵՐԻՆ ԹԵՐԳՄԱՆՈՒԹԵՐՆ 1248թ Ա.թ.
ԿԵՆԻ ԳՐՉՈՒՒԻՐԸ

Ա.

Շահ-Արաս մեծի արշաւանքի չնոր-
հիւ երկրից — Հայաստանից — տարագիւր
ժողովուրդը ժամանակ ունեցաւ իր հետ
տանելու նաեւ բազմաթիւ գրչագուեր: Այդ
գրչագրերի մի մասը, չնորհիւ նոր-Զուղայի
Ամենավրկչեան վանքի այժմ հաւաքուած
եւ տեղաւորուած է նորաչէն Մատենագրաւ-
նի մէջ: Հարաւային Պարսկաստանի գլուխ-
րից խնամքով հաւաքուած ձեռագրերը վան-
քի ունեցածի հետ միասին, հասնում են
մինչեւ 600 օրինակի: Բացի սուրբ Գրոց
գրչագրերէն, որոնք կը կազմէին ընդհանուր
թուի մեծագոյն մասը, նոր-Զուղայի Մա-
տենագրաւնի մէջ կան նաեւ մեր տռչմային
պատմագրերի օրինակներ, ինչպէս Խորենա-
ցու, Եղիշէլ, եւ այլն: Կան հոն նաեւ մի
շարք «ժողովածու» կոչուած ձեռագրեր,
որոնք ունեն հաստուածներ «Արեւելեաց
Մնացորդից» պատմութիւնից: Կան նաեւ
գրչագիր կանոնագրեր, որոնց մէջ հաւաքոյն
օրինակը՝ Հայոց Կանոնագրքի: Թողնելով մի
անգամի՝ տալ համառօտ բովանդակու-
ալլ անգամի՝ տալ համառօտ բովանդակու-
ալլ «Ուկիփորիկ» կոչուած մի գրչագրի,
ներկայիս անցնինք «Միքայէլի Ասորույ
պատրիարքի» պատմութեան գրչագիր օրի-
նակին, որ Ամենավրկչեան վանքի Մատենա-
գրաւնի թիւ 243-ի տակ է արձանագրուած:

Նախ տեղեկութիւններ. — թերթք
247. — մէծութիւն՝ մօտաւորապէս 41×23
×8. — նիւթ՝ քուլք. — կազմ՝ կածե-
պատ փայտ. — հանդամանք՝ լտու. — դիր՝
բոլորդիր (խոշոր). — գրիչ՝ անձանօթ. —
ստացող՝ Դաւիթ վարդապետ. — ժամանակ
թարգմանութեան՝ 01.է (697+551=1248).
ստացողի՝ ԶԾԱ. (751+551=1302):

Զեռագիրը ամբողջական է. ունի
յաւելուած «Յասորի գրոց վասն որք ՅԻԺ
հահապետացն, մարգարէք եւ առաքեալք,
եւ թագաւոր եւ դատաւոր». Յաւելուածէն
վերը կու գայ ստացողի յիշաստակարանը՝
խոշոր երկաթագիր տառերով. — «Զատա-
յող սուրբ գրոցս Միխայելիս, զնւաստողի
դիթ սոսկանուն վալ աղաչեմ յիշել սրտի
մտաւք»: Պատմութեան իրը չարունակու-
թիւն՝ ձեռագիրը տալիս է Հռոմի եւ Կ.Պոլի
Հայրապետաց ցանկը. որին 232րդ թերթի
երկրորդ երեսի վրայ յաջորդում է մի խիստ
կարեւոր յիշաստակարան, խոշոր շղագրով
«Յանուն Ամենակալին Աստուծոյ, ես տէր
Յովհաննէս յազգին Աւրաբեանց, պոս-
տափառական եւ Հայոց մեծաց, եւ Մետրա-
պալմա սիսական նահանգիս: Եկաք ի վեր
ի Նորավանս առ վարդապետն Դաւիթ, եւ
սոքայ խնդրեցին ի մէնջ ժողովուրդ ին-
քեանց ի սատար ո. ուխտիս, եւ մէք տվ.
սոցայ ժողովուրդ զմնկեղի, զեղկան, զե-
ղինկանածոր, զվաղցանի, սեփհական ժողո-
վորդ եւ թեմ: Եւ սոքայ կարգեցին ի տա-
րին Գ աւը պատարագ ի տաւն ծննդեան:
Եւ մի ոք իշխեսցէ հանել զոսայ ի սուրբ
ուխտէս, ի մերոց կամ յաւտարաց, եւ որ
ոք հակառակի կամ հանել ջանայ ՅԺԻ
Հայրապետացն նղոված եղիցի, մասն եւ բա-
ժին զՅուղային եւ զիսաշահանուացն առցէ,
եւ ինքն ելցէ ի չնորհացն Աստուծոյ ամէն:

Գրեցաւ ի թվականիս Հայոց ԶԾԱ
առաջի սուրբ Սիօնիս եւ վարժայպետիս
Դաւիթի հաստատէ գիրս կամաւ նոցայ»:

233րդ թերթից սկսւում է Հայոց
Հայրապետութեան սկզբնաւորութիւնն ու
ցանիը՝ ժամանակակարգութեամբ՝ մինչեւ
Կոստանդին Գ. Բարձրբերդցին, որի 25րդ
գահակալութեան տարին թարգմանուած է
Միքայէլ Ասորույ պատմութիւնը:

Ահա թարգմանողի յիշաստակարանը:
Տէր Կոստանդին, յերբորդ մասնէ Հայոց
ի գլուխ Բարձրբերդցոյ, որ Հայի Հարաւոլ
ընդ դաշտն Կիլիկիայ եւ ի ծովն Ադրբիանու
դարանի թիւ 243-ի տակ է արձանագրուած:

կոչեցեալ, որդիք առն արդարոյ խաղաղատինի Վահրամ կոչեցելոյ, յորովայնէ ընտրեալ յառաքելական աստիճան ի հոգոյն աւրինաւք նորին սնեալ, եւ ըստ կարգի յամենայն գործս եկեղեցւոյ վարժեալ ի չնորհս քահանապութեան եւ յառաջնորդութեան վանից, եւ յեպիսկոպոսութիւն տեսչութեան եւ յամենայն ընտիր գտեալ եւ հանդիսաւոր վասն որոյ եւ ի կատարման հոգեւորական եւ մարմնական հասակի վըկայութեամբ Աստուծոյ եւ մարդկան մեծի գահոյի եւ աթոռոյ հայրապետութեան Հայաստանեաց եւ արժանաժառանգ լեալ ի չնորհէն եւ ի բնաւ լրմանէ եկեղեցւոյ բոնադատեալ ըստ որում եւ փորձն ցուցաւ եւ արդիւնքն յայտնի արարին եւ միաբանեցաւ ընդ նմայ չնորհն եւ է այժմ ին ամ հայրապետութեան նորայ ի դղեակս աստուածապահ Հոռմկլայ կոչեցեալ խաղաղակի բարուք եւ անարատ վարուք, առ ամենեսեան խաղաղութիւն կալեալ վկայութիւն բարի եւ գրուատինիս յարտաքնոցն առեալ, այցելու որբոց եւ այրեաց խնամածու, եւ գերելաց անխնայ ծախիւք դարձուցիչ, եւ զարդարիչ հայրենի գթովն զամենեքումքը փարելով. եւ եղեալ առատածեոն առ ամենայն կարաւեալս ողորմածութեամբ եւ եկեղեցեաց բաղմաց պիտոյից լցաւղ, յաւել եւ ի յայլ բարիսն եւ զայս մատեանս ի գանձս եկեղեցւոյ եւ ետ բաղձանաւք թարզմանել զայ յասորոյ ի հայ. պիտանի եւ շահաւետ բուրաստան. լայն եւ երկայն իմաստիւք եւ կարճառաւոտ բանիւք բովանդակեալ որ ի սուլ ժամանակս կարող է զպատահեալոն ի վերայ կացուցանել հին եւ նոր գիպուածոց այլ եւ հիմն հաստ եւ անշարժ աշտարակ իսկ է հայտղաւան հաւատոյ եւ սոլղափառ խոստավանութեանս. վկայս բազումս ցուցանելով յազգաց ճշմարիտ ուղէզնացութեանս, բամամբ առաքելական աստուածադիր կայիւք ամրացեալ. այլ եւ յոլով տարակոյսք եւ հանգոյցք լուծանին ի սմա եւ չին զարմանալ ընդ նորանոր եթ ընդ անձանաթ բանսն, որ գտանային ի սմա. քանդի ասորիք քնակութեամբք գտաւացն եւ բառիւ լեզուաց մաւտաւորք են միշտ հրէիցն լեալ քան զամենայն ազգերդ եւ ի դէպ է նոցա մանաւանդ ծանաւթս գոլ հնոյ կտակին քան այլոց նաեւ որ զայս մատեանն չարահարեալ է ի յունաց եւ ի եղիպատացւոց եւ ի քաղղեացւոց դիւանաց եւ դպրոցաց է հաւա-

քեալ. վասն որոյ առաւել սիրելի եւ պիտանի եւ հաւատալի է եւ վարձս բազումս կացի առաջի Աստուծոյ եւ երախտիս յեկեղեցիս ուղղափառաց վաստակասէր այլն բարեփառատէր Միքայէլ զի յոլով սէր եւ գութ երեւի նա ունել առ ազգս մեր եւ ի գրոց աստի: Արդ, յամի ութերորդի քառասներորդի երկերիւրորդի հաղարերորդի թուահամարութեանս անժամանակ որդույն Աստուծոյ գալստեանն ի ՈՂի թուականութեանս Հայոց թարզմանեցաւ զիրքս այս յասորոց ի հայս ի հայրապետութեան Հայոց տեառն Կոստանդեայ եւ ի թագաւորութեանն Հայոց Հեթմոյ քրիստոսապակին եւ զգուշակենցաղ թագուհւոյն իւրոյ Զարէլի գտաեր կեւոնի արքայի ըստ Աստուծոյ քաղաքավարելոյ հնդից եղելոց նոցա զաւակաց ծիրանածնաց երից զստերաց եւ երկուց ուստերաց որոց անուանք կեւոն եւ թողոս անուամբ հաւուն իւրեանց եւ հաւուն այնոյն հարազատի որոյ հովանի լիցի ամենակալ բազուկն հայրենի, ածելով ի գահ հայրենի արքայութեանն եղերաւք հայաստանեացս: Յայս ամի կենդանի էր կորովամիտ եւ աջողեալն ի բարիս արքահայրն Հայոց պարոն Կոստանդին եւ բերկրեալ այլովք ուստերաւք չորիւք տէր Բարսեղ, տէրն Դրազարկին եւ պարոն Ամբատ սպարապետն Հայոց եւ պարոն Աւշինն տէրն Կոիկոսաւն եւ պարոն կեւոն որոյ զաւրանալ լիցի ըստ Աստուծոյ եւ ածելարիւթեամբ ըստ հոգւոյ եւ ըստ մարմնոյ: Եւ էր պատրէաք ասորոց ուղղափառաց Մաւր Իղնատիէ Անտաքու, որ զաւրինակս չնորհեաց եւ փոխեցաւ ի ձեռն Իշաւիսայ սրբանեալ քահանայի մարդեղելոյ եւ ի հանճար բժշկական արհեստի, որոյ վարձատու լիցի տէր ի չնորհս իւր: Այլ եւ մեք իսկ, որ ըստ մերում կարի սատարեցաք ի գիրքս յայն ունիմք հաւատ եւ յոյս ի գթութիւն Աստուծոյ եւ յետ նորայացաւթս եւ ի բարեիսաւութիւն ծառայից նորա: Առ մեզ զարձուցանել զերես ողորմութեան Քրիստոսի ի վերայ անկըռելի պարտուց իմոց, անթիւապատիք բիւրաց տաղանդաց. քանդի այսու ակնկալութեամբ ընդոստուցուք զմեկ մոռանալ զմննդակից եւ զընտանացեալս մեր տկարութիւն մարմնոյ եւ զբաղմազան տրտմութիւն եւ ըստ ցնորս հոգւոց եւ խորհրդոց վասն անշաւառոր տարացը ջուրան այսու ակնկալութեամբ քաղղեացւոց դիւանաց եւ դպրոցաց է հաւա-

րիքն մեր յաճախեալ՝ քանզի սակաւ քան
դչափն մերոցն մեղացն արբոյց մեղ Տէր ար-
տասուս եւ նուազ քան զորդաբուխ ախտից
մերոց ջրհեղեղու խաղացին առ մեղ վտակք
արեան եւ զգազանական գնացիցն մերոց
յաղեցան գաղանք ի մարմնոց մերոց քան-
զի չնչեաց բարկութիւն տեառն ձանձում
արեւելեան հիւսիսայնոյ աւտար եւ անըն-
տել ազգին, որպէս ասին թորգոմազունք
զարմին Հագարու եւ հողմով անաւրինու-
թեան մերոյ ած զնոսա մինչեւ առ մեղ ըստ
նախատես մարդարէկութեան նախնի սուրբ
հաւըն մերոյ Ներսիսի արտասուապատում
ողբոյն, զոր լալովն նախաձայնեաց զկո-
րուստ հոգեւոր երկանցն իւրոց ծննդոցն,
զոր ինչ կը եցաքս յազգէն նեսովաց, զորոց
զանւաննն կոչէ սուր եւ թեթեւ զի թերեւ
թաթարն սուր եւ թեթեւ ասի ըստ լծորդաց
փոփոխման եւ կամ տուր տար, որ է տա-
թար. քանզի հարին անյազապէս եւ տարսն
աներկիւզապէս զորդիսն Սիոնի ի սորկու-
թիւն գերութեան եւ ասէ զնոսա՝ սուրըն
Ներսէս ի մնացորդացն եւ Հագարու, որք
ունին զԱկութիւայ մասն աշխարհի, որք
սկսանի յԱթշ գետոյ եւ ձգի առ Եմաւոն
լերամբն, ուր բնակեալ են ազգք ԽՓ, որք
խուժական անուամբ կոչին յիւրեանց լե-
զուս եւ զլիսաւորն սոցայ Բուշխ անուանի եւ
անուն միոյ ազգին թուզարք ասի, զոր կար-
ծեմք այս են թաթարքս. եւ որպէս լուաք
յոմանց ի նոցանէ, Եթէ ելլն առաջինք նոցա
ի թուրքաստան աշխարհէ եւ մեկնեցան ի
կողմ ինչ արեւելեայ եւ կային ալքասու-
թեամբ ի գործս աւազակութեան եւ յափեշ-
տակութեան եւ պաշտան ինչ ոչ ունէին.
բայց ընդ արեգակն զարմանալին եւ ի պար-
ձառս հմայութեան ունէին պատկերս ինչ
թագեայ, զոր տակաւին կրեն ընդ ինքեանս
եւ զինի ժամանակաց անցելոց ոմանց ի նո-
ցանէ զպայուն արանց նեղեալ ի թշուառա-
կան կենաց իւրեանց կոչեցին գերկնաւորն
Աստուած, որ զամենայն ինչ արար յաւզնու-
թիւն անձանց եւ ուխտեցին նմա ուխտ, եւ
ելլն ի վերայ քաղաքի միոյ փոքր եւ յա-
փշտակեցին զնա ի տերանցն եւ բնակեցան
անդ. եւ յայնմանէ ոյժ առեալ տիբացան
երկրին. կոչեցին յերկրէն իւրեանց թի-
կունս եւ զաւրացան ի վերայ Պարսից եւ
առին վիշխանութիւննոցա. ուսան եւ (ի)
մողաց անտի կախարդութիւնս եւ տուեալ
հրամանս ի գիւթաց անտի, Եթէ տուեալ է

նոցա յԱստուծոյ զաշխարհ ամենայն , Ելցեն
վասահութեամբ եւ ժառանգեցեն զնա . եւ
չէ ինչ զարդանալի , զի Նաբուգոդոնոսար
արքայ Բաբելացւոց հմայիւք ել յԵրուսա-
ղիմ եւ մատնեաց տէր ի ձեռու նորա . եւ
զիկրոս Պարսիցն արքայ աւծեալ իւր կո-
չէր Աստուած , եւ Հրաւերէր ի վերայ Բա-
բելոնի : Նաեւ ինքեանք իսկ խոստովանին
զամենայն ինչ Աստուծոյ առնել եւ զինքեանո
նորին հրամանաւ առեն եկեալ : Արդ հաւա-
տացեալ սոցա հրամանի իւրեանց երեւմանն
եղեն նոքա երեք բաժին ընտրութեամբ
իւրեանց թագաւորին , զոր զանն կոչեն :
Առաջին մասն զնաց ի կողմն Հնդկաց եւ
մասն երկրորդ չողաւ առ անապատաւք հիւ-
սիսի եւ երրորդ բաժինն մէջ Պարսից աշ-
խարհին եկն մինչեւ առ մեղ , եւ ասեն թէ
երեք էին գլխաւորք . եւ մինն բարերարոյ
քան զերկում աշխարհաց առերման եւ
կոտորման նստեալ ի խորհուրդս զոր զու-
րութայ կոչեն . եւ ասացեալ Զաղրմանին
թէ բաւական է աւերս եւ կոտորուածն ,
յայսմէետէ զհնաղանդեալսն մեղ մի՛ ջնջես-
ցուք ի սպառ , զի մի՛ բարեկասցի Աստուած ,
իսկ երկու գլխաւորքն Հակառակեալք ընդ
նմա՝ առացին թէ ոչ է պարտ մեղ ապրեցու-
ցանել եւ ոչ զոք , որովհետեւ յաջողէ մեղ
Կատուած . եւ տրտութեամբ ննջեցին զգի-
շերն այն եւ յայնմ գիշերի մեռան երկոքինն
որ զանողորմութիւն կամէին : Եւ զարմա-
ցան զաւրդն եւ հասուցին զրանն առ զանն ,
եւ առաքեաց հաստատեաց զկամս Զաղրմա-
նին աւրինաւք ինայել ի հնաղանդեալսն եւ
զնել ի ներքոյ Հարկի , եւ զնա միայն հաս-
տատեալ ի գլխաւորութիւն , զի այն է , ասէ
կամք Աստուծոյ , վասն որոյ եւ կան ի նոյն
մինչեւ յայսաւք : Իսկ զժամանակ ելանկլոյ
նոցա , ասէ մէծն ներսէս , եթէ զինի իմոյ
վախճանիս , յորժամ անցանէ Զ ամ , սկսանի
այս լինել : Եւ արդ է ըստ վճոփ սրբոյն Շ
ամ զաւրանալոյ նոցա յաղթութեան եւ հոր-
մէհետէ մտեալ են ի յարեւելեան աշխարհն
շայոց , ի՞ն ամ է չար ինչ զործեցին ապա-
կանութիւն երկրին , եւ տապալումն քաղա-
քաց եւ զղեկաց եւ աւեր եկեղեցեաց եւ
մահս ազգիս աղքիս եւ զերութիւնս եւ թէ
որպէս յետ այնորիկ Հաշտեցան ընդ մնա-
ցորդսն ի ձեռն իշխանաց աշխարհին եւ ա-
րարին ինամութիւնս եւ մնացեալ եկեղե-
ցեացն եւ Եկեղեցականացն զիւրութիւնս եւ

ազատ կամաւք կալի կրաւս իւրեանց : Սա-
կայն անլրապէս պահանջումն հարկաց ճշգիւ
եւ անխնայապէս ըստ գլխոց արանց եւ ա-
նասնոց, բաց ի մանկանց եկեղեցոյ եւ ա-
մենայնի, որք զձեւ աղաւթականութեան
եւ զկարգ ունիցին :

Զայսոսիկ զամենեսեան գրեալ է լիով
ի տեղիս տեղիս եւ մեք մի չփոթեսցուք զո՞ն
չարագրացն կարգի, որ յատուկ խնդրէ հա-
տածու եւ պարապումն ժամանակաց եւ հաւ-
ատութիւն ի տեսիլ աչաց գործեցելոցն .
սակայն յոյովս տեսաք աչաւք մերովք ի
նախածայնեալ աղետից սուրբ նահատակին
Ներսիսի : Զեկեղեցիս մեր նսեմացեալ,
դեղանսն սուրբ կործանեալ, զմատեանս
աստուածայինս այլեցեալ եւ առ ոտն կո-
խեալ, զսպասն սրբութեան եւ զքրիստոսա-
կան նշանան անարժանից ձեռամբ չաւշա-
փեալ եւ նախատեալ եւ յանարդ պէտս վա-
րեալ, զաշխարհս մեր անապատացեալ, զքա-
զաքս բնակութիւն լիալ զազանաց, քանդի-
ցան լերինք եւ անապատք մեր անզերծ փա-
խըստէիւք եւ դաշտք դիակոյտք ոսկերաւք
կոտորելոցն եւ անդաստանք մեր եւ հո-
վիտք ոտոգեցան արեամբ, եւ կերաք մնա-
ցորդքս զհասկ սնընդեան այնպիսի արտաւ-
րայից : Ազատքն մեր ի ծառայութիւն իջն
եւ փափուկին մեր յանըմբերելի չարչա-
րանս, բարձունք մեր խոնարհեցան եւ փա-
ռաւորքն մեր յանարդութիւնս ընկծեցան .
արաւոք հովասուն լերանց խորչակա-
հարք եղեն յարեւու, կուսանքն մեր տո-
տարաց եղեն եւ երիտասարդքն մեր հովիւք
եւ կատարնք այլասեսից : Կարաւացաք
ողբոյն երեմիայի եւ կրեցաք զպատուհասս
հնոյ իսրայէլի . տղայք մեր որբք եղեն եւ
մայրք նոցա այրիք, որդիքն վերնոյն Սիոնի
զուգակշիռք . ոսկոյ զքարի հարան իրբեւ
զանաւթ անպիտան, ցրուեցաւ հաւտն, ճա-
պաղեցան գտունք արաւոտի նորա, վաճա-
ռակուր եղեն յազգս հեռաւորս զնեալքն
արեամ Քրիստոսի : Բաժանեցան ծնունդք ի
ծնողաց, մեկնեցան հարազատք ի միմեանց
սիրելեցն, բարեկամք հեռացան, զարձաւ
տունն մեր ի սուր եւ ուրախութիւն մեր
յարտասուս եւ ոչ զոյ թիւ աղաղակի մե-
րում, զի չիք համար չարեաց մերոց եւ ի
վերայ այսր ամենայնի ոչ է ի մեղ զղջանս
եւ ոչ ապաշխարութիւն, ոչ պատառեցաք
զուիրս մեր եւ ոչ խարշեցան փորոտիք մեր
եւ ոչ դարձաք ի զնացից մերոց խոտորնա-

կաց . այլ յաւելաք եւս վէրս յանաւրէնու-
թիւնս մեր յառաջինսն եւ խաւարեցան ան-
մտութեամբ իսորհուրդք մեր : Եւ ո՞վ ոչ
զարմացի ընդ լրբութիւնս մեր զի տակաւին
պիտի մեղ արեւս այս եւ խնդրեմք հնարիւք
զսէր եւ զվայելս աշխարհիս եւ զփառս որրա
զփախստականս : Բայց ես մանաւանդ զանձ-
նէ ասեմ զոր զիտեմս միայն զկիրս եւ
զկամս ստորաքարչս, անյագաւրէն ևլիւալ
մոխրասէր յաւուրս իմ . եւ միայն ի ձեռն
սակաւ սատարիս այսմ ունիմ ակն մեծի
կթութեան Աստուծոյ վասն աղաւթից ձե-
րոց, զոր հայցեմս լոռութեամբ գրոյս իրբեւ
զանկեալ սպասեակս առընթեր սեղանոյ մե-
ծի տան տերանց եւ յաւելում ի մաղթանս
իմ զբարեխաւսութիւն սրբոց եղեալ առաջի
ձեր նուէրս առ իս ածել զգութ ձեր սիրով
զիջանել ըստ իս եւ խնդրել ինձ ողորմու-
թիւն ի սրտէ, ի կամեցող եւ ի խնդրող
ինամոց Յիսուսի եւ այն, որ մեծն է ողոր-
մութեամբ աջն յաջողակ հաւրն բարձրելոյ,
որոյ բնարար է փրկելն եւ ապրեցուցանելն,
թէպէտ եւ ի մէնջ բոնազատե(ա) Հարկա-
նէ յուսով խրատու, այն որ ոչ անցաւելի
կամաւք չարչարէ զանդամս իւր, նա բժըշ-
կեսցէ զիիրաւորեալ մարմինն զուրբ զե-
կեղեցի եւ ցրուեալ հաւտս իւր հաւաքեցէ
առ ինքն յարաւտս խաղաղութեան բարե-
րար կամաւք իւրով Քրիստոս (ի) փառս
անուան իւրոյ եւ զերկոսին ակումս զայոս-
սիկ պատուական զկայծ եւ զկանանչ զա-
թոռս հայրապետական եւ արքունական
հայրագաւան ազգիս ուղղափառութեան, զոր
եթող մեղ զաւակ յուսոյ տէրն զաւրու-
թեանց, յորս զոյ աւրհնութիւն տեառն ա-
մենակալի զսոսս հաստատուն եւ անսասան
պահեցէ զաւրութիւն ամենակիր եւ ամե-
նաստեղծ արժանաժառանդ աթոռակալք
մինչեւ ցյաւիտեան :

Եւ զայժմու նստեալքն արժանաւոր
կոչմամբ հոգւոյն սրբոյ զտէր Կոստանդին
Հայոց մեծաց եւ հանուրց վերատեսուչ եւ
զնոյնազարմ ազգիս պատկաղիր չեթում ա-
մաւք եւ առողջակիր հոգով եւ անուանի
փառաւք խնամեսցէ, ի գովեստ ամենասուրը
տէրութեան իւրոյ զաւակաւք եւ զարմիւք,
որք ըստ հոգւոյ եւ ըստ մարմնոյ, եւ յետ
աստեցս անտեսելի աթոռացն եւ անթառամ
պակին արժանաւորեցէ, եւ որք այժմ ընդ
մեղ հարք եւ եղբարք եւ ժրաջան ճգնաւորք
եւ պատարազողք եւ կղերիկոսք եւ զոր-

ծաւորք մարմնական սիտոյից եւ խնամածու ստուածապատիւ դղեկիս եւ սպասաւորք սրբազն աթոռոյս, որք եւ ամենեքան առ միմեանս սիրաւն Քրիստոսի եւ առ մեղ աննախանձ եւ փոխման մատենիս յաւժարամիտք եւ յորդորիչք զամենեսեան առաստաձեռն պարզեւաւք լի արացէ թագաւորն վառաց հոգեւոր եւ մարմնաւոր յաջողուածովք ի մեծութիւն եւ ի վառս անուան իւրոյ. որ է աւրհնեալ եւ փառաւորեալ, զովեալ եւ գոհարանեալ յազգս եւ յազինս ըոլոր շանակաց յաւիտեան եւ յաւիտեանս եւ յաւիտենից յաւիտեանս :

Բ.

Ա. Առաջ բերուած երեք յիշատակարանները ձեռագրի մէջ կու գան հետեւեալ յաջորդութեամբ, նախ Սիսական տէր Յովհաննէս մետրապոլիտի յիշատակարանը, որ ձեռագրի բովանդակութեան հետ ոչ մէկ առընչութիւն չունի եւ Նորավանքի առաջնորդական (վանահայրութեան) թեմի ըլլուջանակը ընդարձակելուն կը վերաբերի: Երկրորդ տեղը կու գայ թարգմանողի յիշատակարանը, եւ ապա երրորդ հերթին տեղ կը բոնէ ստացողի (ձեռագրի) յիշատակարանը, որ ձեռագրի վերջին 247. թերթի երկրորդ երեսի վրայ արդէն վերն յիշուած երկառը կը կարգացուի:

Բ. Ամբողջ գրչագիրը, այսինքն պատմութիւնը, թարգմանչի յիշատակարանը եւ յաւելուածը գրուած են նոյն մելանով, նոյն գրողի ձեռքով, որովհետեւ գրութեան մի գրչի գործ լինելն անհերքելի է:

Գ. Տարրեր մելան եւ գրչութիւն ունին ձեռագրի 232. թերթի երկրորդ երեսի յիշատակարանը եւ 247. թերթի երկրորդ երեսի վրայ գրչագիրն ստացող դաւիթ վարդապետի յիշատակարանը: Վերջին երկու յիշատակարանների գրութեան մելանը նոյնն է:

Դ. Միքայէլի Ասորւոյ պատմագրութեան թարգմանութեան թուականը, 1248 է, որ համապատասխան է ՈՂէ Հայոց տոմարական թուականին. այս առթիւ որեւէ կասրական թուականին. այս առթիւ որեւէ կասրական տարեթիւը ունենայ ԶԾԱ. (951), որպիսի հաւանականութիւն թոյլ կու տայ կամ կրնայ թոյլ տալ գրչագրի Զ տառի ձեւը: Սակայն այս խնդիրը լուծողն աւելի քանինդերորդ տարին:

Ե. Յիշատակարանի այս կտորը «Եւ էր պատրիարք ասորոց ուղղափառաց Մաւրիգնատիէ Անտաքու, որ զաւրինակս չնորհեաց եւ փոխեցաւ ի ձեռն իշաւխայ սրբանեալ քահանայի վարժ եղելոյ ի հանձար բժշկական արհեստի, որոյ վարձատու լիցի տէր ի չնորհս իւր: Այլ եւ մեք իսկ, որ ըստ մերում կարի սատարեցաք ի գիրքս յայս . . .» շատ բնականաբար խնդրոյ առարկայ կը զարձնէ իշաւխ ասորի քահանայի գերը պատմագրութեանս թարգմանութեան գործում: Յիշատակարան գրողը բաց ի նախորդ տողերից նաև կը լսէ. «Ե ՈՂէ թուականութեանս Հայոց թարգմանեցաւ գիրքս այս յասորոց ի հայս» եւ ապա յիշատակարանի վերջը կը յաւելու «սպասարկարան սրբազն աթոռոյս, որք ամենեւքեան առ միմեանս սիրաւն Քրիստոսի եւ առ մեղ աննախանձ եւ «փոխման մատենիս յաւշարամիտք»¹:

Զ. Բայտ պատմական տուեալների (աւանդութեան ասենք) Միքայէլ Ասորւոյ թարգմանիչը վարդանն է, սակայն իրօք վարդանը այնքան հմուտ էր ասորի պարութեան, որ կալողանար թարգմանել Միքայէլի գործը «յասորւոց ի հայս»:

Է. Միքայէլ Ասորւոյ բնագիրը տուել է Անտիոքի իգնատիէ պատրիարքը, որ «փոխեցաւ» (թարգմանուեց) իշաւխ քահանայի ձեռքով: Բայտ պատմական աւանդութեան իշաւխ քահանան մասնակցած է թարգմանութեան գործին. սակայն ըստ մէջըերեալ յիշատակարանի՝ ասորերէնից Հայերէնի «փոխեցաւ»ը կատարուել է այդ քահանայի ձեռքով: Ուշադրութեան արժանի է, որ յիշատակարանս ունի «թարգմանեցաւ գիրս», «փոխման մատենիս» ձեւերը, եւ ոչ թէ թարգմանեցի եւ այլն:

Ը. Թարգմանութեան թուականը, ինչպէս տեսանք, ՈՂէ Հայոց (697+551) 1248 Քրիստոսի է, Յովհաննէս Սիսական մետրապոլիտի յիշատակարանի թուականն է ԶԾԱ. (751), որ է (551+751) 1302: (Թերեւս ԶԾԱ. Հայկական տարեթիւը ունենայ ԶԾԱ. (951), որպիսի հաւանականութիւն թոյլ կու տայ կամ կրնայ թոյլ տալ գրչագրի Զ տառի ձեւը: Սակայն այս խնդիրը լուծողն աւելի

¹ Խշա և քահանայի մասին անս Հանդ. Ա.մ. 1925 էլ. 595—598:

Սիւնեաց աթոռի գահակալութեան ժամանակակարգութիւնը պիտի լինի:)

Թ. Թէ Դաւիթ վարդապետը Միքայէլ Ասորւոյ ընդհանուր պատմութեան թարգմանողը չէ, դա պարզեց արդէն գրչագրի վերջին երեսի վրայ այդ վարդապետի թողած յիշատակարանը, որով ինքն իրեն «ստացող սուրբ գրոյս» կ'անուանէ: Սոյն ժաքով երկրորդական նշանակութիւն ունի այն հանգամանքը, թէ Սիսական Յովհաննէս մետրապոլիտի յիշատակարանի մէջ յիշուած Դաւիթ վարդապետը եւ Միքայէլ Ասորւոյ պատմութեան հայերէն թարգմանութեան գրչագիրն «ստացող» Դաւիթ վարդապետը նոյն անձնաւորութիւնն է¹, թէ ոչ: Թուի թէ նոյն անձերը լինին: Այդ ձեռագիրը Հայաստան բնորուելէն շատ քիչ ետքը անցել է Դաւիթ վարդապետի ձեռքը. յամենայն դէպս 1302ին, երբ Սիսական Յովհաննէս մետրապոլիտը կը գրէր այդ ձեռագրի մէջ իւր վարչական կարգադրութիւնը, ձեռագիրն արդէն կը կազմէր Դաւիթ վարդապետի սեփականութիւն:

Փ. Ասե՞նք թէ Նոր-Զուղայի թիւ 243 գրչագիրը Միքայէլ Ասորւոյ ընդհանուր պատմութեան թարգմանութեան սկզբնական օրինակն է: Իրերի տրամաբանական եղանակացութիւնն այն է, որ թարգմանութեան առաջին օրինակը երթար ի նույն թարգմանէլ յանձնաբարողին եւ խրախուսողին, այսինքն, կոստանդին Դ. կաթուղիկոսին: Այս կարեւոր նկատումը սակայն չի ժիտի, որ Վարդան վարդապետը միեւնոյն ժամանակում իր համար էլ թարգմանութեան մի երկրորդ օրինակ կաղապարած լինէր եւ Հայրենիք դարձին իր հետ արեւելք բերած: Բայտ բոլոր հաւանականութեանց Նոր-Զուղայի թիւ 243 գրչագիրը հէնց այդ օրինակն է:

ԱՐՄԵՆ Ժ. ՎՐԴ. ՀԱՅԵԱՆ

Վիճական, 1 Յունիոս 1926:



ՊԱՏՄԱԿԱՆ

ՏԻԳՐԱՆ Բ.

ԵԿ

ՀԱՅ-ԼՈՒԿՈՒԼԵԱՆ ՊԱՏԵՐԱՋՄԱՆ ԵՐԵ

ՀԱՏՈՒԱԾ Բ.

691 ՊԱՏԵՐԱՋՄԱՆ ՏԱՐԻՆ

ՔՂՈԽԻ Ա.

ՄԻԱՆԷԿ ՃԻԳՐԱՅԻՆ ԿԵՐՄԻ:

(Շարունակություն:)

5.

Հայոց Թերակատար պատրաստութիւնը:

Կղաւդիսի գեսպանութեան գործին աւարտումն վերջ, Հայերն իրենց տրուած երկարժամանակամիջցէն, գժբախտաբար, բնաւ չգիտցան օգտուիլ: Պատերազմ՝ յայտարարուելուն հետեւութեամբ՝ Տիգրան զիջաւ վերջապէս իւր ծերունի աներոջը հետ տեսակցիլ, զօր, տարի մը եւ ութ ամիս ամբողջ, իւր աչքերէն հեռու՝ անարդ աքսորի մը ենթարկած էր անմտաբար¹, երկու արքայից իրարու այս մեծաշուք հանդիպումը հաւանականագոյն տեղունք է 70 ական թուականին Ապրիլ կամ Մայիս ամսուան մէջ: Ամենասերտ մաերմութեամբ երեք օր տեսող այս գաղանի բանակցութեանց ուղղակի արդինքն եղաւ իրենց երկու ամէնէն աւելի վստահելի եւ միանգամայն կարողացոյն նախարարներուն շնորհազրկութիւնը, բնականաբար, երբ պատասխանատու երկու արքայից իրարմէ այսպէս ուծանալուն: Այսպէս Մետրոդոր սկեպսացին իւր տիրող շահէերուն ներհակ Տիգրանի գէշ խորհուրդ մը տուած ըլլալու պատրուակով Միհրդատի վուժին զոհ գնաց. Նմանապէս Ամիկիկատէս, աթենացի հռետորը, որ Տիգրանի արքունիքը կը բնակէր, նոյն միջոցներուն է որ բռնական մահուամբ սպաննուեցաւ²: Երկու արքայից միջեւ տեղի ունեցած այս մաերմական բանակցութեան յաջորդեց շքեղ ու մեծահաց հացերցիթ մը:

¹ Memnon c. 55.

² Plut. Luc. c. 22.